

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՅԻՍՈՒԽԻ ԿԵՐՊԱՐԸ

Ո՞վ էր Յիսուս: Ուրեմն Քրիստոնեայ անմիջապէս պիտի պատասխանէր. չորս աւետարաններու Քրիստոսն է: Լաւ պատասխան մը. բայց ոչ ամբողջական: Քանի որ իր կենսագիրները լուր են Անոր Փիզիքական կերպարի մասին: Յիսուսի կեանքին, հանրային գործունեութեան մասին ունինք տեղեկութիւններ, անոր մահեն ու յարութենէն 40-50 տարիներ ետք գրուած իր չորս կենսագիրներու կողմէ:

Բարեբախտաբար Հռովմէական կայսրութեան պաշտօնեայ մը Յիսուսի մասին պղնձեայ տախտակի մը վրայ նկարագրած է զինք: 1987ին Հռովմ այցելութեանս առիթով ընդօրինակեցի նշգրիտ բարգմանութիւնը: Ահա այդ տեղեկագիր, գրուած գաղտնի սպասարկութեան պաշտօնեայ, Բիպիկոս Լենտիլոսի կողմէ:

"Այս օրերուն ոյժեղ նկարագրով մարդ մը յայտնուեցաւ. անունը Յիսուս Քրիստոս, որ մեր մէջն է. հերանոսներ զինք կ'ընդունին իրը նշմարտութեան քարոզիչ եւ մարգարէ. բայց իր աշակերտները զինք "Աստուծոյ Որդի" կ'անուանեն:

"ԱՅ մեռելի մը յարութիւն տուած է. ամէն տեսակ ախտեր կը բժշկէ. հասակաւոր է եւ վայելչագեղ. շատ յարգարժան դէմքով. այնպէս որ զինք դիտողը թէ կը սիրէ եւ թէ երկիւղածօրէն կը պատկանի իրմէ:

"Անոր մազերը շագանակագոյն են, որ ականջներուն քովէն շիտակ կ'իջնեն վար, եւ ուսերուն մօտ կ'ըլլան գանգուր խոպափիկներ: Ճակտին կեդրոնէն մազերը երկուք բաժնուած են. ըստ սովորութեան նազարեցիներու: Ունի շատ քննուշ եւ պարզ նակատ մը. դէմքը անարատ է եւ

առանց կնճինի. գեղեցիկ եւ սիրուն կարմրութեամբ: Իր ժիթն ու բերանը այնպէս մը երկնղած՝ որ դժուար է նկարագրել. մօրուքը իիտ, մազերուն գոյնով, ոչ շատ երկար: Նայուածքը անմեղ եւ վճիտ. աչքերը գորշ, արագ եւ յստակ":

"Երբ կը յանդիմանէ, սոսկալի է. իրատած ատեն ազնիւ եւ քաղցրախօս: Խօսակցութիւնը հանելի, զգօն եւ հանդարտ: Ոչ ոք յիշէ իր խնդալը տեսած ըլլալ: Բայց շատեր տեսած են իր լալը:

"Մարմնոյն ներդաշնակութիւնը սկանչելի է. ձեռքերն ու թեւերը քննուշ են ու վայելք է դիտել զինք. խօսակցութիւնը բարեհամրոյր է. իմաստուն, պարզ ու համեստ: Մարդ մը եզակի, բացառիկ գեղեցկութեամբ. մարդոց որդիները գերազանցող: "

Նոր կտակարանի մասնագետներ իրական Յիսուսը տալու համար կը դիմեն չորս աւետարանիչներու. որոնց իրաքանչիւրը տարրեր նկարագրականը կու տան Յիսուսի. ըստ կարիքներուն այն համայնքին, որուն համար գրուած է այդ մասնաւոր աւետարանը:

Առաջին՝ առնենք Մարկոսի Աւետարանը. ամենէն կանուխ գրուածը եւ համառօտը: Երկար ատենէ սպասուած Մեսիան որ իր իսկ շարչարանքով եւ մահուամբ աշխարհը ազատեց սատանայի նաևկերէն: Բրօֆ. Փոլ Ագուէմիլը, Վիրենինոյ Աստուածարանական Ճեմարանի նոր կտակարանի մասնագետը կ'ըսէ: "Յիսուսի մասին պատմուած առաջին աւանդութիւնները Մարկոս կը դնէ իր շարչարանքի պրիմակին տակ":

Մարկոսի ընթերցողները, հելլէն եւ հերանոս՝ հրաշներ գործող Յիսուսը

սիրով կ'ողջունեն. մինչ իր անմիջական շրջանակը, ընտանիքը, դպիրներ, մանաւանդ աշակերտները սխալ կը հասկեան զինք. այնպէս մը որ, "ետիս գնա սատանայ, դուն իմ գայթակղութիւնս ես". ըսաւ Պետրոսի:

Հետաքրքրական է նկատել որ, Մարկոս չի յիշեր ուեւ մէկը իրեններէն որ ներկայ էր խաչելութեան: "Աստուած իմ, Աստուած իմ, ընդէ՞ր բռնես զիս". եւ հերանու հարիւրապետը կը խոստովանի. "Արդարեւ Աստուծոյ որդին էր այս մարդը": Մարկոս հակակրութիւն մը ունի Երուսաղէմի առաջին եկեղեցին առաջնորդներուն, առաքեալներու դէմ:

Բրօֆ. Գիլպը ժիշ մ'ալ առաջ կ'երրայ ըսելու աստիճան թէ՝ ըստ Մարկոսի առաքեալները հակառակ էին Քրիստոսի, մինչեւ Անոր յարութիւն առնելը:

Մատթէոսի Յիսուսը նսրայէլի քագաւորն է. սպասուած արքայական Մեսիան, Որդի Աստուծոյ. Դաւթի սերունդէն, պատրաստ մեննելու իր ժողովուրդին համար: Որոշ է ուրեմն որ Մատթէոս կը գրէ հրեայ ընթերցողներու համար եւ այդ է պատճառը որ՝ յանախ Հին Կտակարանէն մէջբերումներ կը կատարէ. "Այս եղաւ որպէս զի կատարուի Տիրոջ խօսքը որ գրուած է":

"Ծնունդք իժից" կը կոչէ Փարիսեցիներու եւ դպիրներու խումբը. Յիսուս հրեական կրօնական խստակրօն հաստատութեան շատ հակառակ է: Ըստ Մատթէոսի Յիսուս նոր Մովկւսն է. ոչ թէ օրէնքը մեկնող Ռարրի մը, այլ նոր օրէնք տուող եւ լրումն հրեական մարգարեւութեան: (Տես Լերան Քարոզը):

Ղուկաս կը գրէ զարգացած, սովիսա ընթերցողներու համար. իր գիրքը հելլէն մշակոյրին յարմարցնելու միտումով: Իր Յիսուսը անմեղ փրկիչն է աշխարհի, լի սիրով եւ ներող ոգիով: Կեանքը օրը օրին, ժամը ժամուն ապրելու դասը կայ հոն:

Օրինակ Ղուկաս կը գրէ "Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօք". մինչ Մատթէոս կ'ըսէ. "զհաց մեր այսօք": Երբ առաջին Քրիստոնեաներ գիտցան որ Քրիստոսի Գալուստը անմիջական չէ, պիտի շատ ուշանայ . . . Ղուկաս, գործնական յոյն մարդ, թիշկ եւ հոգերան, 85 բուին գրեց իր ընթերցողներուն. "Քրիստոնեաներ պէտք է շարունակեն ապրիլ կեանքերնին բնականոն ընթացքով". եւ իր պատգամը պատշաճնեցուց գործնական այդ սկզբունքին:

Բաղդատենք ժողովուրդին հակազդեցութիւնը Յիսուսի մէկ հրաշքին առիրով: Ուրախութիւն, հրճուանք կայ ըստ Ղուկասի. ըստ Մատթէոսի՝ հաւատէն է որ կ'արտայայտուի. Մարկոս կ'արտայայտէ Յիսուսի սբանչելի գօրութիւնը:

Յովհաննէսի Յիսուսը բոլորովին տարբեր է: ԱՅ միայն եօթը հրաշքներ կը գործէ. ցաւագարներու թշկութիւն չի յիշեր: "Նա մարմնացեալ Որդին է Աստուծոյ": Պէտք չունի Ս. Ծնունդը յիշելու: Խաչին վրայ ան տէրն է կացութեան. հոգածու է իր մօթ մասին: Գեթսեմանիում ծունկի եկած չի տագնապիր, այլ զինք ձերքակալելու եկած զինութեր եւ ետ մղուելով ծունկի կու գան. եւ խաչին վրայ իսկ գոհ է որ լրիւ կատարած է իր գործը. "Ամենայն ինչ կատարեալ է": Ու կ'աւանդէ հոգին:

ԲԱՐՁԷՆ ԵՊՍ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ